

ՏԱՐՅԱԿ

ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ԲԱՐԱԹԱԹԵՐԹ

ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ
ԱՌԵՎԱՐ, ՏԵՏԵՍՈՒԹԵԱՆ, ՆՈՐՈՅԹԻ
ՉԵՌԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆՑ
ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՒ ԵԿԱԾԵՐՀԱՆ, ԻՐԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Երջան, թիւ 21



ՅՈՒՌԱՄՆԵՐ ՈՒՆԻՆ
ՏԻԿԻՆ ՍԱԹԵՆԻԿ Տէր-ԲՈՐԹՈՂ
ՏԻԿԻՆ ՄՈՒԻ ՀԱՄԱՄՁԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՏԻՐՈՒՀԻ ԿԻՒՂՔՆԿԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՄԱՐԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ԵԼԻԻ
ՕՐԻՈՐԴ ՎԱՐԴՈՒՀԻ Տէր-ՑՈՎՆԱՆԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՔՐԻՍՏԻՆԻ ՄԵԼԻՔԵԱՆ

ԵՒ

ՀԱՅԿԱՆՈՅՑ ՄԱՆՔ

Գի՞ն 40 փարա

Տպագրութիւն ԾԱՂԻԿ, Կալարա.

S. AGRAF

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՑ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ :

ԳԱՏԱՄԱՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուշ. Վեցամսեայ 27 դրուշ :

ԱՐՏԱՍՈՆՀՄԱՆ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք:

Ծանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
ամէն կարգի գործառնութեանց համար զիմել միայն՝

{ زاغیك غزنهی }

در علیه ده غلط ده و رشونی خاننده نومرو ۷

Շ. Ա. Բ. Ա. Թ. Ա. Թ. Ե. Բ. Ի. «Շ. Ա. Ղ. Ի. Կ.»

Կ. Պոլիս, Ղալաթիս, Գուրչունլու խան, թիւ 7

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

Վ. Ա. Ճ. Ա. Ռ. Ա. Տ. Ս. Ո. Ւ. Ն

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕՖԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱՆ ԶԱՆՍԶԱՆ ՆԻՒԹՈՑ

ԵԱԼՃԵԱՆ ԵՒ ԹԱՎՃԱՆՃԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էսլի Զապիրի նատէսէի թիւ 63

Ապրանաց տեսակներու ճոխութեամբ ու չափաւոր դիներով
ծախող հանրածանօթ այս հին վաճառատունը Եւրոպական՝ առաջ-
նակարգ գործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց շնոր-
հիւ կը կտնաւի պատրաստ հաւաքածոյ մը ասեղնագործութեան և
օժիտի վերաբերեալ նոր. ու ընտիր նիւթերու, ինչպէս մետաքսեալ
կերպասներ, աթլազ, թաւիչ, թաւթա, ուկեզօն ու արծաթեալ
զուտ ու անզուտ թելեր (խաս և խամ որրմա), ճերմակնեղէնի, հա-
մար ընտիր պուտէներ, վալանսիչն ու մետաքսէ թանթէլաներ,
ճերմակ քրթան, զաղղիական ընտիր չապիկի կերպասներ, բիք-
ներ, գունաւոր պաթիսթներ եւ այլն եւ այլն:

Զեռագործ բանուած ու սկսուած զանազան ճոխ նիւթոց հա-
ւաքածոյ մը պատրաստ կը գտնուի:

Կ. Պոլոյ եւ Գաւառաց գպրոցական հաստատութեանց համար
մասնաւոր զեղչ կ'ըլլայ:

Վաճառատան մէջ կը գտնուի միշտ պատրաստ ասեղնագործի
գծագրիչ մը:

ՅԱԶԻԿ

ՃԱԲԱԹԱԹԵՐԹ

(605) ԺԼ. ՏՄ.Ի - ԹԻՒ 21

26 ՅՈՒՆՈՒԱՐ 1906

ՏԱՆՏԻԿԻՆԸ

Տանտիկին թէ տանտիրուհին է և թէ խոհարարուհին :
Թուրքիոյ կիները ընդհանրապէս այս նահապետական
սովորութիւնը կը պահեն : Տանտիկինը որքտն հա-
րուստ ըլլայ, դարձեալ աւտու իրիկուն խոհանոց իջնելով, ընթրի-
քին կամ ճաշին դրուելիք կերակուրներուն մասին խոհարարին
մասնաւոր պատուէրներ առազով, ովտք է կերակուրին համը նայի և
հսկէ խոհանոցի մաքրութեան ու խոհարարին գործերուն : Շատ մը
մաքրասէր տանտիկիններ կան, որոնք ամէն ահսակ կերակուրներ,
խմօրեղէններ, հաւ, հնդկանաւ, ամենազդի ապուրներ ու արգա-
նակներ, կաթնապուրներ, անուշեղէններ, ծուկ, կաղամբ, խճողակ,
խլականց ևայլն պատրաստելու մատին նոյն խոկ է՞ն վարպետ ու
ճարտար խոհարարներն անդամ զարմանքի կ'ենթարկեն :

Այս կարգի տանտիկիններուն պատրաստած օշարակները յիրաւի
նոյն խոկ ամենէն աւելի նրբաճաշակներուն անդամ բերնէն հիաց-
ման ու գնահատութեան մրժունչներ կը խլեն :

Շատ անդամ մասնաւոր խնձոյքներու ատեն :

—Այս սագըզ պէօրէյին մենք պատրաստեցինք :

—Այս աղցանը մեզի յատուկ է, ուրիշ աեղ չի գտնուիր :

— Բաէ՛ք որ մեզի մէջ մէկ գաւաթ վարդի օշարակ բերեն :
Սյս տեսակ խօսքերով թէ հիւրին ճաշակը գգուել և թէ՛ հա-
մեղ կերակուրներ հրամցնելով զանոնք կարելի եղածին պէս
պատուել գիտցող վիճերը տանտիկնոջ ճշմարիտ համբաւը կը վա-
յելէն ամենուրեք :

Ընկերութեան մէջ ,
— Կու գանք , բայց հաւ կ'ուղենք :
— Անցեալ օրուան ձեր տունը կերած հաւին համը դեռ բե-
րանս մնացած է :

— Կեանքիս մէջ անանկ հաւ ու հաւկիթ կերած չէի , իրա՛ւ որ .
Սյս տեսակ խօսքերն ալ տանտիկնոջ կերակուրի մասին ունե-
ցած ճաշակը կ'ապացուցանեն :

Ասկէց յայտնի է թէ՝ տանտիրուհին ամէն պարագայի մէջ
պարտաւոր է խոհարարական գործերուն հսկել և փափկածաշակ ըլ-
ւալ :

Խոհարարին եփած ամէն կերակուրները տան տիրոջ հաճելի չեն
ըլլար . կան խոհարարներ որոնք մաքուր կերակուր կ'եփեն , ամէն
կերակուրի համար պէտք եղած աղին , պղպեղին , ջուրին և խլին
չափը լաւ կ'որակեն , աակայն և այնպէս կերակուրը անհամ կ'ըլ-
լայ . ամէն մարդու ճաշակի յարմար կերակուր պատրաստելու կա-
րողութենէն զուրկ խոհարարներ ալ պակաս չեն , նոյն իսկ կան
այնպիսիներ որոնց ձեռքը պէտիքիսիզ է բառին բուն նշանակու-
թեամբ , ինչպէս կ'ըսեն սովորաբար մեր մայրերը :

Երբ տանտիկին մը լաւ դիտնայ կերակուր պատրաստելու կա-
նոնները , այն պարագային օրական եփուելիք կերակուրներուն հա-
մար պէտք եղած միսին , պարէններուն , եփելանիւթերուն չափն
ալ լաւ դիտնալով ինքն իր ձեռքովը կը յանձնէ խոհարարին . և
այս կերպով թէ՛ առանին տնտեսագիտութեան պայմաններն ու օ-
րէնքնները յարդած կ'ըլլայ և թէ՛ միեւնոյն ատեն տանաիկնոջ բա-
ռով մառանէն պէտիքը չի պակսիր :

Ասկէց զատ տան տիկինը ընտանիքի բոլոր անդամներուն կե-
րակուրի մասին ունեցած ճաշակները զատ զատ ուսումնասիրած
ըլլալով , խոհարարին ալ անոնց ճաշակին համեմատ կերակուր պատ-
րաստելուն կը հսկէ :

Շատեր միսը և խորովածը քիչ մը աւելի չատ եփած և կամ
աւելի հումը կը ս'րեն . երբ խոհարարը անոնց ճաշակին և ուզա-
ծին համեմատ չկրնայ եփել , տան աէրը անկէ գոհ չի մնար և կը
ստիպուի ուրիշ խոհարար մը գանել , մինչդեռ երբ տանտիկինը պէտք
եղած հակողութիւնը ընկելու չղլանայ , այն ատեն տան մէջ այս տե-
սակ անպատեհութիւններ տեղի չեն ունենար :

Իրիկունը երբ տան տէրը յոգնած դադրած և անօթի տուն վերադառնայ, պէտք է որ կերակուրները անոր ճաշակին համաձայն պատրաստուած ըլլան, հակառակ պարագային ախորժակը կը գոցուի, կը բարկանայ, և առկէ տեսակ տեսակ անաեղութիւններ ծնունդ կ'առնեն :

Կան կիներ որոնք երբ խոհարարունի մը կը վարձեն իրենց խոհանոցին համար, առաջին անդամ մէկ երկու օր շարունակ կերակուրները իրենք անձամբ պատրաստելով ընտանիքի ճաշակին կը վարժեցնեն զայն : Շատ մը կիներ ալ խոհանոցի գործերէն կը խրցչին, առարկելով որ տիս մաքրած տանեն ձեռքերնին կը սեւնան, հոտը վրայէն անպակաս կ'ըլլայ և ամէն մարդ կը գանի իրենցմէ : Սակայն ասոնք սուտուփում առարկութիւններ են, որոնք ծիծաղի շարժափիթ ըլլալէ զատ ուրիշ բանի չեն ծառայեր :

Այս', ստոյգ է որ կին մը պէտք է մաքուր ըլլայ, ձեռքերուն, երեմներուն մաքութեան հոգ տանի, սակայն ասիկա ըսել չէ թէ՛ կինը պէտք չէ որ տսն մէջ աշխատի, խոհանոցի գործերուն չնակէ, աղտօս ու կերտոս բաներով չզբաղի ևայլն : Ո՛չ, Տան տիկինը իր ինքնութիւնը կը յայտնէ նաև տնտրարակսն գործերուլաւ կարգադրութեան մէջ . անիկա իր ընտանիքին ծառան, աէրը, վերջապէս ամէն ինչն է . ո՛չ ոք կ'արհամարհէ այն տանտիկինը որ իր խոհանոցին մէջ կ'աշխատի օրն ի րուն, հեռի սիթեւեթեալ ու գոռող զգայումներէ ու մտածումներէ :

Կին մը դեռ չամուսնացած պէտք է որ խոհանոցի վերաբերեալ գործերու մասին կատարեալ տեղեկութիւն ստանայ :

Ամէն տեսակ տնական պէտքերու գոհացում տալու և կատարեալ խոհանոց մը ու մատան մը կաղմակերպելու համար, կին մը պէտք է առանին տնտեսագիտական օրէնքները ըստ բաւականի ուսումնասիրած ըլլայ . այն կինը որ զուրկ է տնտրարական ճաշակէ անկարելի է որ անոր խոհանոցը, մատանը, ունեակները կատարեալ կերպով մաքուր, կոկիկ և վայելուչ ըլլան :

Սշխատութիւնը և մաքրասիրութիւնը ձիբքերու և սովորութիւններու համեմատ կը տարբերին . կան ընտանիքներ որոնք թէւ հարուստ են, սակայն չեն կրնար կարելի եղածին չափ հանգիստ կեանք մը վարել իրենց ընտանեկան յարկին մէջ : Բաղդը կոյր է կըսեն շատերը, թերեւս ճիշդ ըլլայ այս խօսքը . բայց մինւնոյն տաեն ճշմարտութիւն մըն ալ կայ որ աւելի նպաստակայարմար է :

Բախտը, անբասիր վարքի, մտաւորական կարողութեան, ողջախոնութեան, գոհունակութեան և չափաւորութեան է՛ն մեծ հարստութիւնն է :

Տանտիկինը երբ այս ճշմարտութիւններէն նշանախեց մը ան-

գամ չշեղի և գիտնայ այս կանոնները յարգել, բախտը ինքնին ժպիտներ կը սփռէ անոր ընտանեկան յարկին վրայ:

Իրկուան աւելցած կերակուրը, խմորեղէնը, ապուրը, մաքառունին եայն, պէտք է մասնաւոր խնամքով իրենց յատուկ տեղը պահել, որպէս զի կարելի ըլլայ հետեւեալ օրը ուտել. իսկ եթէ ընտանիքը հարուստ է և սովորութիւնը չսւնի այսօրուան կերակուրը վաղն ալ ուտելու, դարձեալ պէտք չէ իբրեւ աւելորդ բան մը թափել կամ շուներուն առջին նետել, «կուշտն անօթիին մանք է փշրեր». կան խեղճ ու անօգնական ընտանիքներ, որոնք թերեւս, պատառ մը հաց անգամ չունին ուտելու:

Մսի՝ կտոր մը, պնակ մը ապուր, և հացի մէկ երկու շերտեր երկու աղքատիկ աղաքներ կը կշտացնեն:


Ասկէ դաստ ամսափկինը պէտք է իրենց ճաշին համար բաւական կերակուր պատրաստէ, որովհետեւ աւելին ինքնին լիսա և շուայլութիւն կը համարուի. այսօր, վաղը, միւս օրը մէյ մէյ քիչ աւելի եփելով մէկ չաբախուան մէջ ամբողջ օրուան մը կերակուր աւելի եփուած կ'ըլլայ:

Պէտք է լաւ սորվիլ ա'յն առակը որ կըսէ «պղտիկ կաթիլներէն ահագին լիճեր կը կազմուին»:

ՄՍՈՒ ՀԱՄԱՄՁԵԱՆ

ԵՐԵՍԱԿԱՆԵՐ

ԱՆՈՆՅ ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ



Ատոլֆ Պրիսոն՝ Ֆրանսացի ծանօթ գրադէսներուն, գրագիտուհիներուն, գերասանուհիներուն և զիտնականներուն հաւասարապէս հրաւէր ուղղած էր, որպէս զի իրենց մանկական յիշատակներէն դրուադ մը և իրենց պղտիկութեան լուսանկարները զրկեն իրեն, «Անալներ»ու այս տարուան ծնունդի թիւին գրական գեղեցիկ փունջը կազմելու համար:

Շատեր ընդունած են Պրիսոնի առաջարկը, ուրիներ... շա'տ ծոյլ, միայն լուսանկարներ զրկած են: Ասիկա ալ բան մըն է նորէն, մերինները, օ՛հ, հաւատացէ՛ք, ո՛չ թէ լուսանկարնին, այլ նոյն իսկ իրենց գէմքը չեն ցուցներ, թերեւս ապացուցանել ուզելով որ իրենք շա'տ աւելի գերբնական, անթերի ու անդրաշխարհային էակներ են:

Խօսքը մէջերնիս, քանի որ արդէն մենք մեղի ալ ենք, էրիկ մարդիկ երբե՛ք չեն յաջողած իրենց յիշատակներու նկարագրութեանը մէջ, վասն զի ա՛յն տեսակ պատմութիւն մը փորձած են ընել, որոնք ո՛չ մէկերնիս կը հետաքրքրեն: Կիսերը, աւելի փափուկ, աւելի անկեղծ, ամենէն աղուոր հատուածները ստորագրած են: Մէկ քանիներուն թարգմանութիւնը պիտի ընեմ այս առթիւ, «Ծաղիկ»ի ընթերցողուհիներուն միտքի ժամանց մը հայթայթելու, և խորհիլ տալու համար միեւնոյն ատեն թէ որքան հրապուրիչ է մանկութեան ո՛ւ և է մէկ յիշատակլը վիպելը:

Անցեալ շարթու «Ծաղիկ» իր Ծնունդի... հագուստը համած էր: Ի՞նչ ալ աղուոր վայլեր էր իրեն: պիտի ուղէի որ միշտ այդ նորարաւեաս կափարիչով ներկայանար մեղի: ամէն պարագայի մէջ, մենք, աշխատակցուհիներս, էրիկ մարդերուն չափ պիտի կրնայինք գունազարդել «Ծաղիկ»ի թերթերը: Ասիկա փակագծի մէջ կ'ըսեմ, որովհետեւ սիրոս կը նեղացնեն կոր շատեր, ըսելով թէ էրիկ մարդոց ըրածը կիներ չեն կրնար ընել: Ո՞րքան անիրաւ են:

Դաւանալով կրկին մեր նիւթին, պիտի ինսդրեմ ընթերցողուհիներէս որպէս զի ներեն ինծի և «Ծաղիկ»ի խմբագրապետուհիին, երբ չենք կրնար ստորեւ թարգմանած հատուածներուս հեղինակներուն լուսանկարներն ալ հոս ներկայացնել, տղու այն սիրուն ու միամիտ դէմքերը որոնք ամբծութեան և խանդաղատանքի մարմնացումներն են:

Ուրեմն սկսինք թարգմանելու:

«Չորս ու կէս տարու էի և կատարելապէս կը յիշեմ որ այդ օրը իմ լուսանկարս հանել պիտի տային: Այն ատեն, ամէն մարդ մէկ մէկ քօտաք չունէր իր գրպանը, և լուսանկարիչն երթալը կարեւոր ինսդիր մըն էր: Այն անձը որուն քով պիտի տանէին զիս Պուրո կը կոչուէր, որ կը բնակէր Պօրտօյի մէջ Հիւկըրի փողոցը, նեղ ու հինցած փողոց մը, զոր արեւը ապահովաբար չէր հրդեհեր, երբ դիպուածով հոն սպրէք: Բայց ատիկա կարեւորութիւն չունէր ինծի համար: Խելքս միտքս ինծի հագցուցած վայելուչ հագուստին վրայ էր, և որովհետեւ պչրանքը չէի սիրեր այն ատեն, — շա՛տ վերջիրն էր որ սկսայ զայն պաշտել, — անստարբեր էի թէ ի՞նչ պէս բաց պիտի ձգեմ բազուկներս վարդագոյն թափթային մէջէն: Կ'աճապարէի լուսանկարիչին համսնելու. հակառակ կառքով երթալնուս ճամբան երկար կը թուէր ինծի. մտատանջ էի և քիչ մըն ալ անհամբեր. ինծի յանձնաբարած էին չշարժիլ և խելօք կենալ:

Վերջապէս կառքը կեցաւ դրան մը առջեւ, և սանդուխէ մը ելանք որ կարծես երբեք չէր վերջանար: Այն ատեն վերելակներ ալ չկային, մանաւանդ... գաւառի մէջ: Պուրո է՛ն վերի յարկը

կը բնակէր . արդէն նախապէս գիտոցած ըլլալով , մեզ դիմաւորել եկաւ . իմ և քրոջս ձեռքերէն բռնեց . քոյրս ալ ինծի հետ պիտի լուսանկարուէր : Մեզ լոյսով թաթաւուն աշխատանոցի մը մէջ մտցուց . հո՞ն , այս անգամ , արեւի երես կը տեսնուէր : Ոտքի հանել տուաւ մեղի , նատեցուց , յետոյ նորէն ոտքի հանեց և վերջապէս մեղի անա՞նկ դիրքի մը մէջ արձանացուց որ բնաւ երկուքնիս ալ չպիտի ուղէինք առնել այդ դիրքը միասին : Քոյրս ուսիս վրայ գրած էր իր ձեռքը և ես աւելի պղափկ ըլլալով աթոռի մը վրայ նստած էի , ոտքերս խաչածեւած :

— Զարժի՞նք , չչարժի՞նք :

Եւ ահա ոիրաս բաբուխել ակսաւ : Ժապտուն՝ ձեռքը զապակին վրայ՝ Պուրրօ պահ մը դադար տուաւ մեղի :

— Խելօ՞ք կեցէր , մի՛ չարժի՞ք : Պիտի տեսնէք հիմա այն գեղեցիկ կապոյտ թռչունը որ տուփէն պիտի թռչի :

Կապոյտ գեղեցիկ թռչունը ... Աչքերս խոչոր կը բանայի զանիկա աւելի շուտ նշմարելու համար : Բայց չէր գար , աւազդ : Երբ գործողութիւնը լմնցաւ , երկչուորէն լուսանկարիչէն պահանջեցի զայն :

— Զելամ՞ որ ... իրա՞ւ կ'ըսես : Կախցած ըլլալու է : Կ'երեւայթէ ուրիշ անգամ մը պիտի տեսնես :

Եւ զիս վար իջեցուցին աթոռէն , որուն աղէկ մը կապուած էի :

Հոդիս յուզումով և քիչ մըն ալ բարկութեամբ լեցուած էր : Իմ տղու պղտիկ ուղեղովս հասկնալ կ'ուղէի թէ խաղի մը զո՞հ եղած էի , թէ իր կամշոտ գեղեցիկ թռչունը չէր հաճած երեւնալ : Եւ լալու բաղձանք մը ունէի :

Ասիրա իմ առաջին յուսախաբութիւնս եղաւ : Անկէ ի վեր ուրիշներ ալ ունեցայ , — Բայց ո՛չ այնչափ շատ , չե՛մ գանգատիր ճակատագիրէս , — : Սակայն ձիշդ չէ որ նոյն խոկ փորձաւու եղած , կեանքի մէջ , կ'սպասենք միշտ որ կապոյտ գեղեցիկ թռչունը երեւայ ... ԺԱՆ Պի՛թը ՈՒԱՅ :

«Աղջկան պղտիկ հէք լուսանկար» , երբ կը գիտեմ քեղի , կը հարցնեմ ինքնիրենս թէ ե՞ս եմ արդեօք : — Աչքերն են միայն որոնք ինծի զգայութիւնը կուտան մէկու մը զոր ճանչցած եմ ատենօք : Բայց եթէ կարենայիր խօսիլ , եթէ կարենայիր ըսել ինծի այն շփոթ մտածումները , այն տարսամ ըղձանքները որոնք արդէն կը փոթորկէն քու մանկական ուղեղդ , պիտի հասկնայի քեզ իսկոյն , վասն զի քու այն ատենուան անորոշ երազդ իմ այսօրուան իրականացած երազս է : ԺԻՒԻ ՊԱՐԹԵ»

«Ծա՛տ պղտիկ էի ... Այն ատենն էր երբ Սպանիոյ համար

երկու ազգեր իրարու դէմ կը կռուէին։ Մայրս կղզիացած լոխն տան մը մէջ կը բնակէր, Պիրէնեաններու միւս կողմը, սահմանագլուխին մօտ։ Դիշեր մը զիս սպասուհիին հետ առանձին ծգած էր տունը։ Յանկարծ տեսանք որ տիսուր դէմքով և պատուտած զգեստներով տղեկ մը եկաւ։

— Փրկեցէ՛ք զիս, պուաց . . . ընկերոջն խաղալիքները գողցայ, գող մըն եմ ես։ Թշնամիներս զիս կը հետապնդեն։

Բայց ուր պահէինք զինքը։ Մեր պառաւ սպասուհին յանկարծ որոշեց։

— Պատին փակած, անկողինին տակ պառկեցէ՛ք . . . Յետոյ ինծի դառնալով։

— Դո՛ւն ալ պղտի՛կ, անկողինիդ մէջ, անո՛ր վրայ պառկէ՛ . . . խորունկ կերպով քնանալ ձեւացուր . . . և մի՛ արթննար ինչ որ ալ ըսեն քեզի։

Ըսածը կատարեցինք։ Տղան ծածկուեցաւ։ Ես ալ աճապարանքով հանուեցայ ու վերմակին տակը մտայ։ Յանկարծ քայլերու շշուկներ լսուեցան։ Դուռը ուժով մը հրուեցաւ և չորս հինգ տղաք ներս մտան։

— Գողը հո՛ս է ըսին, բիրտ ձայնով մը։

— Ես մարդ չտեսայ ըսաւ սպասուհին հանդարտ շեշտով մը . . . Եթէ չէք հաւատար ինծի, փնտուեցէ՛ք . . .

Սենեակները պրոլտեցին, ասդին անդին ինկան . . . Սիրտս սարսափելի կերպով կը բարախսէր։ Աչքերս գոց էին, ա'յնքան գոց որ եթէ նոյն իսկ զիս մեռցնէին չպիտի բանայի զանոնք։ Անոնց մէկը անկողինին մօտեցաւ. ծածկոցները բանալու շարժում մը ըրաւ. կը դողայի ես . . . Բայց, տեսնելով որ հանդարտօրէն կը քնանամ, ժպատեցաւ և կրուկին վրայ կոխելով ե՛տ քաշուեցաւ, իմ անմեղ գունս չվրդովելու համար . . .

Հնուդ վայրկեան վերջը անոնք մերկնեցան մեր տունէն։ Ու տղան զիս գրկելէ վերջը դէպի ի մրանսա մերկնեցաւ։

— Սիրելի՛ պղտիկ, յարեց ան, կեանքս քեզի կը պարտիմ։

Ու զգացի որ այտերս կը թրջուէին արցունքէն։

Առաջին դերա եղաւ ատիկա։

Կը համարձակիմ ըսելու որ չա՛տ աղէկ խաղացած էի դայն։

իՄՄԱ. ԳԱԼՎԵ»

«Մանկութիւնս անցուցած եմ գիւղին մէջ, դաշտերուն միշեւ։ Կ'երեւակայիմ որ մեծ բնութեան հանդէպ ունեցած տարապայման սէրս անկէ՛ց մնացած է։

Փափկակաղմ էի, անոր համար քիչ կ'աշխատէի, և գրեթէ միշտ դուրմ էի քան ներսը, գիւղացիներու միջավայրին մէջ ապ-

բելով, որքան որ «քաղքենի օրիորդ»ի տիտղոսս ահաբեկիչ ըլլար քիչ մը:

Առաջոր կօշիկներով և կրկնոցակներով, ութէն տասը տարեկան սքամչացողներու խումբ մը տնէի. և որովհետեւ ամէնէն պարզ իրեն խակ փոխակերպել կը սիրէի, այդ խումբին բոլո՛ր անդամներուն մէկ մէկ անուն տուած էի. հնչուն անուններ, քաղուած հազարումէկ զիշերթներէն, որուն կատաղի ընթերցողն էի: Մնաց որ հիմա'կ ալ նորէն կը կարդամ զայն, իբրևս երեւակայութեան ամէնէն խանդալառ յղացում մը:

Ուրեմն, նորաբոյս սիրահարներուս մէջէն, երկու հատ կային որո՞նց տուած էի իմ նախասիրութիւնս: Մէկուն անունը դրած էի Աղիւր և միւսին Զէնդոյէն: Այս վերջինը օր մը ինձի ըստւ որ եթէ հաւանիմ ամուսնալ իրեն հետ, իմ սիրոյս համար ծաղար պիտի ըլլար: Որովհետեւ չափաղանց կը սիրէի կարկանդակները, խիստ շատակեր ըլլալով, —ինչպէս որ ամէ՞ն պղափկ աղջիկ կ'ըլլայ, — այս առաջարկութիւնը գործիս եկաւ: Բայց Աղիւր, իմ միւս մանկլաւիկս, ամէն օր գրեթէ ծաղիկներ կը բներէր: Ծաղիկներու մասին ունեցած հրայրքս աւելի չա՛տ հզօր ըլլալով քան հաստեալինը, յայտարարեցի որ Աղիւրը կը նախընտրէի, բան մը որ երկուքին միջեւ փառաւոր տփոցի մը պատճառ եղաւ:

Քսան տարի վերջը հրաշալի փունչ մը ստացայ, ընկերացած մէկ երկու տողերու, ա'ն տեսակ պարզնի մը կողմէ գրուած, ուրուն անունը անծանօթ էր ինձի, և որ լուրջ տեսակցութիւն մը կը ինսդրէր: Կարծեցի թէ խնդիրը երեկոյթի մը և ժամադրութեան մը վրայ էր պարզապէս:

Եկաւ, և ինքովինքս դէմ առ դէմ դտայ գեղջկական կարմը-րերես տիպարի մը որ իր մատներուն մէջ երկշուորէն գլխարկը կը դարձնէր. և երբ իր այցելութեան նպատակը հարցուցի իրեն, աչ-քերը արցունքով լեցուն պատասխանեց.

— Զիս չէք ճանչնար ուրեմն: Աղիւրն եմ ես:

— Աղիւր...

— Այո՛, Աղիւր, ձեր մանկլաւիկը, որուն կ'ըսէիք թէ եթէ կ'ուղիք օր ամուսնանամ Զեղի հետ, ծաղկեմշա'կ եղիք... Հիմա եղած եմ... Այս ծաղիկները զորս զրկեցի, իմ պարտէզներէս կու դան, և հիմա եկայ ձեզի ձեր խոստումը յիշեցնել:

Ամուսնացած էի արդէն, և ամուսնալուծելու փափաք ալ չունենալով, գլխսէս ճակնեցի հէք Աղիւրը, յուսախար, ձգելով որ երթայ իր կակաչի սոխերով ու առնկերովը զբաղիլ:

Տիկին ԱՄէկ»

Ես յոդնեցայ թարգմանելէն, թերեւս դուք ալ կարդալէն,

ի՞նչ կ'ըսէք : Թէև միտքս դրած էի Տանիէլ Լըղիւեօրի . Տիկին ուը
թէպի և Վիրժինի ուը Մօն-Պրըթօնի գրածներն ալ արտագրել,
մանաւանդ Ռողըմոնտ Ռոստանի այնքան սիրուն բանաստեղծու-
թիւնն ալ թարգմանելով , բայց կ'զգամ որ յոդնեցան մատներս և
մամաս ալ կը պնդէ որ երթամ պառկիմ :

Գիշերը բաւական յառաջացած է արդէն :

ՄԱՐԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Յ Ա Յ Շ Յ Ե Ֆ Ֆ

—ուշը—

(Նմանողութեամբ Տիկ. Պառոն ուը Պէյի)

Ահ, մի՛ լսեր քէ կը սիրես տակաւին.
Ինչո՞ւ արդեօս այդ բառերը խողրադուր,
Խարկանեները յետամընաց եւ ի զուր,
Ինչո՞ւ, ինչո՞ւ ոչ մեկ արդինեֆ մը չունին . . . :

Աչերուն մէջ, այդ կըրակէ բիբերուն,
Ուր ակնարկներս կը զրցուրին կը մարին,
Բոցը, աւա՛դ, չի բռունկիր ալ նախկին,
Աչերուն մէջ այդ կըրակէ բիբերուն . . . :

Դարնան երզը կ'ըսկիր դուն. մինչ հիմայ
Աշնան մէջը կ'ապրին տըխուր ու անձայն.
Թիբեռնիկներ, երազներն ալ ցընդեցան
Կապոյս կապոյս երերին մէջ անխընայ:

Պատուակին բաժակներն ալ կը մեռնին,
Ուկեծընօս յոիզանդկներ, նըւաղուն
Տես մը կու տան մեռելական. ո՞հ, հեռուն
Բայց քէ . . . բայց քէ . . . լսէ՛ ինծի տակաւին

Որ կը սիրես, որ կը սիրես զիս նորէն . . .
Բայց ո՞վ զիտէ, զոյցէ երզիդ դուն ի լուր
Կը զզաս հրեցուն արձականզը երկնասուր
Թըրըռոացող նախկին սրբիդ խորերէն:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՐԻՔ

ՄՐԱՄԻՑ ԱՂՋԿԱՆ ՄԸ ՏՊԱՀՈՐՈՒԹԻՒՆԵՐԸ

ԹԷ ԻՆՉՈՌ ՊԱՏՈՒԱԻՈՐ ԱՂՋԻԿ ՄԸ
ՄԻՆԱԿԸ ԴՈՒՐՍ ԶԿՐՆԱՐ ԵԼԵՐ ԵԼԼԵԼ

Անցեալներն էր որ մը, երբ ամառուընէ մնացած Յունուարի աղւոր արև մը իր փայփայոտ, տաքուկ ու գգուստ շողերը՝ առանց կծծիութեան՝ կը թափէր թերայի տուներուն ժապուն ճակատները, պղտիկ պտոյտի մը երթալու փափաքս յայտնեցի տնեցիներուն :

— «Որո՞ւն հետ պիտի երթառ», հարցուցին անմիջապէս :
— «Ի՞նչ որո՞ւն հետ. մինա՞կս» :
— Աստուած չընէ. խենդեցա՞ր, աղջիկ» :
— «Քաւ լիցի. սակայն ինչո՞ւ արդեօք այս անտեղի հարցումը» :
— «Պատուաւոր աղջիկ մը մինակը փողոց կ'ելլէ» :
— «Ուրեմն, ես անդպատիւ աղջիկ մըն եմ», պատասխանեցի գրգռուած, «որով մինակս դուրս կրնամ ելլել» :
Կ'երեւակայիէք թէ այս վերջին խօսքիս յանդքնութիւնը աննըմար չանցաւ, և խեղճ մայրիկս մէյ մը միտքէն անցուց երեսիս ապտակ մը իջեցնել, սակայն ապահովաբար հարմնցու աղջիկ մը ըլլալուս համար, ատկէ ետ կեցաւ :

Միայն գոհացաւ ակունակները կճրտատելով՝ մոլտալ .

— «Ա՛խ, աղէկ որ ողորմած հոգի հայրիկդ մեռաւ և այս քու վիճակդ չտեսաւ. արդէն հիմակուան աղջիկները բոլորն ալ այսպէս են» :

* * *

Չեմ գիտեր թէ մայրիկս ի՞նչ շահեցաւ իմ պատճառովս հիմակուան աղջիկներուն երեսին մուր քսելով. (բարեբազդաբար հիմակուան աղջիկները երեսին ա՛յնչափ շատ փուտուա կը քսեն որ ուրիշներու կողմէ անոր վրայ քսուած մուրերը անյայտ կ'ըլլան) :

Միայն թէ՝ շատ հետաքրքիր եմ հասկնալու թէ ի՞նչու արդեօք աղջիկ մը քիչ մը ուշ ատեն մինակը դուրս ելլելով՝ անպատիւ կը համարուի եղեր. արդեօք անպատճառ աղջկան մը քովը պէտք է անպակա՞ս ըլլայ յարաժամ՝ ծեր նիճէ մը, խորշոմացած դէմքով մօրաքոյր մը, կա՛մ փէշերը մինչեւ կէս մէջքը սօթթած խոփած աղջականուհի մը, որպէս զի ամէն բան պատշաճ նկատուի մեր մեծայարդ ժամանակակիցներուն կողմէ, որոնք սակայն ապահովաբար չեն կրնար պարծենալ խելացիութեան փիլիսոփայական քարը գտած ըլլալնուն համար :

Ահա՛ թէ ինչու շատ անգամ փողոցը կը հանդիպինք, Հայ աղջիկներու, բաւականահափ կերպով հմայիչ ու ձեւաւոր, որոնք շուտափոյթ ու պչրոտ քայլերով կը քալեն, գրեթէ միշտ քանի մը քայլ հեռուէն հետեւուած ֆորզաւոր պատաւ կնիկէ մը, որ մանկամարդուհին փութկոտ քայլերուն համսելու համար գնչուհիի փքոցի մը նման կը ֆշայաց և գերմարդկային ճրգեր կը թափէ՝ իր կարցած սրունքները քիչ մը աւելի խոյոր բանալու համար:

Մեր ապուշ ու ցաւագար սովորոյթներուն անստեղեակ մէկը ապահովաբար պատաւ սպասուհի մը պիտի կարծէր այդ խեղճ կինը, որուն վստահուած ըլլալ կը թուի «տունին օրիորդ»ին հսկողութիւնը՝ փողոցի մէջ. սակայն մենք շատ աղէկ գիտենք թէ՝ այդ կինը սպասուհի մը կամ ստնտու մը չ' երբէք, այլ նոյն ինքն օրիորդին . . . մայրի՛ կը:

Այս մօր ու աղջկան ողորմելի տեսարանը ա'յնչափ ծիծաղելի ու խժճալի է միանդամայն, որ դիտող մէկը ատոր առջեւ իր սըրտին խառնութիւնը կը զգայ: Ա՛, եթէ աշխարհիս բոլո՛ր միւլունները տալու ըլլային ինծի, նորէն երբէք չպիտի զիջանէի այդ տեսարանին իբր գերակատար ծառայել նոյն իսկ բոսէ մը, ա'յնչափ սրտիս դպած է այդ տեսարանին ապուշութիւնը:

Չափազանց շատ կը յարգեմ մալրս, ինչպէս նաև բոլոր իմ քոյրերուս մայրիկները, ամէնուն առջեւ ա'յդպիտի նուաստութեան մը կարենալ ենթարկելու համար զանոնք:

Սակայն, — ատոր հետ մէկաեղ, — իմ ողջամիտ աղջկան արածարանութեանս չպիտի ներեի ամենեւին՝ ձաղկել նաև իրենց մօրը հանդէս այդ ընթացքը ունեցող աղջիկները:

Հիմակուան աղջիկները իրենց մայրիկներուն չեն նմանիր ո՛չ մէկ եղանակով, ինչ որ ուրախալի պարագայ մը կը դառնայ շատ մը առիթներու մէջ :

Մեր մայրիկները գլուխնին ֆօրոզ կը կապեն, մինչդեռ մենք չիք գլխարկներ կը դնենք, մեր մայրիկները դանդաղաբար կը քաղեն, մինչդեռ մենք կը սիրենք մեր եւանդագին աւիւնովը վաղել մայթերուն վրայ, մեր մայրիկները թէողիկեան Հայերէնը կը խօսին, մինչդեռ մենք կը ջանանք Հայերէնը խօսիլ՝ ինչպէս Տիկին Սիպիլը, մեր մայրիկները հածոյք կը զգան իրենց թեւերուն տակը բաղնիքի պողչայի մը նման ծրար մը շալկելով, մինչդեռ մեր թեւին տակը կա՛մ Բրէվօլ մէկ վէպը կայ և կա՛մ Պէթովէնին սկսած ֆօնիկն աետրակը, մեր մայրիկները մեզի հետ խօսած ատեննին՝ «Քա՛ աղջիկներ . . .» կը ձայներգեն, մինչդեռ մենք օրուան դրականութեան վերջին ձայնարկութեան արձագանգները կը կրկնենք. և դեռ շա՛տ մը տարբերութիւններ, զորս կրնայի թուել՝ հիմակ-

ուան աղջիկներուն ու մայրիկներուն միջև գտնուած ահագին խորավիրապը յայտնելու համար և որոնք պիտի կրնային տող լեցնելու ծառայել, սակայն զանց կ'ընեմ զանոնք մի առ մի յիշելէ, ինչու որ... նախադասութեանս վերջակէտը շատ հեռացաւ:

Միայն մայրիկներն են որ չեն կրնար այս տարբերութիւնները զանազանել, և անպատճառ կը յամառին իրենց աղջիկներուն ընկերանալ, որով, բնականաբար, ասոնք ալ կը հարկադրուին, իրենց մայրիկները իբր մէյ մէկ սպասուհի ետեւնին ձգել փողոցը:

Այդ աղջիկներուն ըրածը չեմ ըներ երբէք կեանքիս մէջ և սակայն նորէն միտքէս անգամ չեմ անցըներ դատապարտել անոնց այս ընթացքը, քանի որ բնական, մարդկային ու բնագդական բան մըն է այդ վերջապէս:

Սակայն, կը յանձնաբարեմ այդ օրիորդներուն, որ փոխանակ իրենց մայրերը այս կերպով նուաստացնելու, ջանան զանոնք իրենց մօտեցնել և ներկայանալի վիճակի մը դնել, ինչ որ անուրանալիօրէն դժուարին գործ մըն է, չըսելու համար անհնարին և որ շատ քիչ անգամ ծիծաղելիութեան դրոշմէն զերծ կը մնայ:

* * *

Վերադառնալով աղջիկներուն՝ օրուան ուշ կամ կանուխ ժամերուն՝ մինակնին գուրս ելլելու աւելի կամ նուազ վայելուչ հանգամանքին, կը զարմանամ այն աւանդական ու մոլեւանդական աւելորդապաշտութեան մասին թէ՝ «պատուաւոր աղջիկները անպատճառ պէտք է որ մէկու մը կողմէ ընկերացած ելլեն փողոց»:

Ինչո՞ւ համար, մեր ընտանեկան շրջանակներուն մէջ, գայթակղու աշխով մը կը նայուի, երբ աղջիկ մը մինակը գուրս ելլէ, բերայի մէջ, մինակը քանի մը անգամ վեր վար պտըտի, մինակը թատրոն կամ նուագահանդէս երթայ:

Երբ մանչ մը շատ լաւ կրնայ կոր ընել բոլոր այս բաները մինակը, ինչու Հայու աղջիկն ալ չընէ միեւնոյն բանը, քանի որ ո և է տրամաբանական անպատճենութիւն մը չկայ ատոր մէջ:

Պ. Յակոբ կրնայ կոր մինակը Սփլանտիտը կամ Լըպոնը նըստիլ, ինչո՞ւ համար Օր. Զապէլ ալ մինակը Սփլանտիտը կամ Լըպոնը չերթայ նատիլ. Քանի որ Պ. Յակոբ կրնայ կոր մինակը թատրոն երթալ, ինչո՞ւ համար՝ Օր. Զապէլ ալ՝ թատրոն մը երթալու համար՝ պէտքը զգայ անպատճառ մէկու մը կամ քանի մը հոգիի կողմէ մէկանց ընկերացած ըլլալու:

Աղջիկ մը եթէ անդամիւ է ու անպարկեշտ, կրնաք անոր շուրջը քանի մը երկոտասամեակ պահապան հրեշտակներ դնել,

դարձեալ անիկա միջոցը կը գտնէ իր անպարկեշտութիւնը ապացուցանելու համար աշխարհի սակայն, եթէ իրապէս պատուաւոր է ձեր աղջկիը, եթէ կ'ուզէք ամէն գիշեր Գոնդորտիա ըսուածթատրոնին վարնոց պարահանդէմները տարէք զայն, դարձեալ անիկա անխախտ կը մնայ իր պատիւին ու բարոյականին մէջ :

Հստ իս, երբ օր մը մայր ըլլամ քանի մը աղջիկ զաւակներու, զանոնք առաջին վայրիեանէն իսկ աղատ պիտի ձգեմ որ երթան ուզածնուն պէս պտըտին՝ առանց «պահապան հրեշտակներ» ունենալու իրենց քովը. և վատահ եմ որ իմ աղջկիներս աւելի զօրաւոր բարոյականի մը տէր պիտի ըլլան, քան ա'յն կարգ մը օրիորդները, որոնք մինակնին քիթերնին փողոցին դռնէն դուրս անգամ չեն կրնար հանել :

Երիկ մարդիկ՝ շատ մը առանձնաշնորհումներ յդացեր են իրենք իրենց համար, որոնցմէ դուրս կը վանտն մեղ, առարկելով որ մենք կին ենք և իրենք՝ այր : Այն բաները որոնք իրենց համար ներելի են կատարելապէս, միզի համար կատարելապէս աններելի կը դառնան : Իրենք կրնան գիշեր ցորեկ փողոց ելլել, սակայն մենք չենք կրնար ո՛չ իսկ ցորեկ ատեն մինակնիս պտոյտի երթալ և փաթիւրի մը նստիլ, եթէ չենք ուզեր անվայել բան մը ըրած ըլլալ :

— «Պատուաւոր աղջիկ մը հի'չ մինակը դուրս կ'ելլէ» — պուացին երեսսիվեր մեր տնեցիները՝ մղելով զիս որ արդար զայրոյթով մը բոլոր այս առղերը մրուեմ :

Սակայն, կարծեմ շատ մը անպատիւ կիներ կան, որոնք երբէք մինակնին դուրս չեն ելլեր, և ասոր համար նուազ անպատիւ չեն անշուշտ :

* * *

Ինչո՞ւ եղբայրս մինակը փողոց պիտի կարենայ ելլել՝ առանց անպատշաճ բան մը ըրած ըլլալու երեւոյթը ունենալու երբէք, և ես չպիտի կրնամ դուրս ելլել, առանց անպատեհ բան մը ըրած ըլլալ կարծուելու :

Որովհետեւ անիկա փանդալո՞ն կը հազնի և ես՝ շրջազգե՞սոտ :

Եթէ ա'յս է մէկ հատիկ պատճառը, ինչո՞ւ ես ալ վաղն իսկ շրջազգեստ չհամեմ ու փանդալո՞ն չհագնիմ:

Ի՞նչ տարբերութիւն կայ շրջազգեստին ու փանդալո՞նին միշեւ, եթէ լոկ դերձակաբանական պարզ խնդիր մը :

Եւ, ըստ իս, երիկ մարդոց փանդալո՞նը մեր շրջազգեստներէն շատ աւելի գեղեցկագիտական, ձեւաւոր ու զիւրակրելի է : — Մենք մեր շրջազգեստներովը աւելի անկարողութեան, ծուլութեան ու մեղկութեան ներկայացուցիչները կը դառնանք կոր :

Այս խօսքերով չեմ ուզեր ըսել բնաւ թէ՝ վաղուցնէ սկսեալ
բոլոր բարեկամուհիներս պէտք է փէշերնին հանեն և մէջ մէկ ձեռք
փանդալոն ու ժագէթ ապսարեն Միրին. օ՛, քա՛ւլիցի :

Սակայն, երբ միտքս կ'ինայ մեր անեցիներուն խօսքը թէ՝


— «Պատուաւոր աղջիկ մը մինսոկը դուրս կ'եւէ...»

Խա՛չոր, փանդալոն մը ապսարելս կու դայ դերձակ թաղէոս
Անսուրեանին :

Բերա

ՎԱՐԴՈՒՀԻ ՏԵՐ - ՅՈՎՆԱՆԵԱՆ

ԱՅՐԵՐԸ Ի՞ՆՉ ՏԵՍԱԿ ԿԻՆԵՐ ԿԸ ՓՆՏՌԵՆ



Ահա վերնագիր մը որ տարբեր ձեւերու տակ շատ անգամներ
խնդրոյ առարկայ եղած է Եւրոպական շատ մը օրաթերթերու և
հանդէմներու և երրեմն ալ մեր տեղական թերթերէն ումանց մէջ :

Նոյն իսկ վերջերս այս խնդրոյն վրայ շատ դրական և նպաս-
տաւոր յօդուածներ հրատարակուած են, որոնցմէ երկուքը մեր ի-
գական սեռի ստորագրութիւնը կը կրէին :

Այս իրողութեան քննութեան ենթարկուիլը զուդագիպութեան
մը հետեւանքը չէ, այլ վերջերս Եւրոպայի մէջ կատարուած մար-
դահամարներէն զգալի կերպով երեւան ելած ամուսնութեան նուա-
զութիւնն և կամ անձիտումը : Ուստի երբ ընտրութեամբ իննամու-
թիւններ կատարուին, այդ միջոցին ամուսնութիւնը կը բաղմանայ
բնականարար առանց այլ և այլի :

Ընթերցողուհիներս կարելի է քիչ մը պիտի բարկանան ինծի,
երբ այս մասին քանի մը ճշմարտութիւններ յայտնեմ, բայց հոդ
չէ, որովհետեւ խոստովանութիւնը մենք ենք որ կընենք ու ճշ-
մարտութիւնը կը յայտնենք :

Ամէն տեղ ամուսնութեան նուազութեան պատճառ ոչ թէ
էրիկ մարդիկ են այլ նոյն իսկ կիները. որովհետեւ մեզմէ շատեր
չեն գիտեր եւ չեն կրնար գնահատել թէ, էրիկ մարդերը ամուս-
նութեան համար ի՞նչ տեսակ կիներ կը վնասուեն. այս մասին շատ
կը սխալին ու կը խարուին իրենց ընտրութեանց մէջ : Հիմայ ըն-
թերցողներս ու ընթերցողուհիներս չձանձրացնելու համար, կարելի
եղածին չափ կարճ ու համառօտ եղբակացութիւն մը պիտի ընեմ,
ու մինչեւ հիմայ զանց առնուած ճշմարտութիւն մը իր թուա-
բանական պարզ հաշիւ մը լուծել պիտի աշխատիմ :

Հարցումը նորէն կրկնենք «Էրիկ մարդիկ ամուսնութեան համար կիներուն վրայ ի՞նչ բարեմասնութիւններ կը փնտռեն» :

Եւ անցնինք խորելու :

Գիտնալու է որ էրիկ մարդիկ, կիները միայն իրենց գեղեցկութեանը, նազանքին, գեղեցիկ հնչումներուն, նորաձեւութեանց վերջին ծայր հետամուտ ըլլալնուն, նուագ ածելնուն, աղէկ պարել գիտնալնուն, թեթեւսովիկ կամ լուրջ ըլլալնուն համար չէ որ կ'ընտրեն :

Որովհետեւ ճշմարտութիւն մըն է և պէտք է աւելցնել որ էրիկ մարդիկ ամուսնութեան պէս բարձր և վասմ խնդրի մը համար մեծ խնամք կը տանին. հարկաւ բացառութիւնները կան :

Սյն կիները որ ասոնք չեն կրնար զանազանել միշտ կը խարուին : (Այսու հանդերձ հարստութեան, դրամօժիտի, միրահարութեան և ուրիշ տեսակէտով եղած ամուսնութիւնները մեր այս նիւթէն կը շեղին) :

Հիմայ մենք, խոհեմ, խղճամիտ և զգայուն, էրիկ մարդու մը երջանիկ ընտանիք մը կազմել, մաքուր ու սուրբ բոյն մը շինել, երկրին ու ընդհանուր մարդկութեան ծառայող զաւակներ հասցընելու համար, սիրուն, խելացի, հլու ու հնալզանդ, փափուկ և ամէն կերպով կին ըսուելու արժանի, ամէն պատահականութեանց առջեւ իրեն ամուսնոյն դէմ հաւատարիմ և ամէն տեսակ քինախընդրութենէ զերծ ընկերուհիի մը համար է որ պիտի խօսինք : Ահա այս տեսակէտով է որ քանի մը կանացի բարեմասնութիւններ կը ներկայացնիմ հոս :

1. Կին մը պէտք է իր ամուսինը կարենալ սիրելու ձիրքը ունենայ :

2. Վայելու և բարեձեւ ըլլայ, կոկիկ և կարելի եղածին չափ արտահածոյ երեւալու համար, վասն զի գեղեցկութիւնը կը փառայ, մինչդեռ փափկութիւնը և վայելչութիւնը կը մնան :

3. Շէն և զուարթ ըլլայ և ասիկա անհրաժեշտ է մանաւանդ ցուցնելու համար կեանքի իր ընկերոջ թէ միշտ իր վիճակէն գոն է :

4. Խելացի ըլլայ ու մանաւանդ վերջին ծայր զգայուն :

5. Հմուտ ըլլայ, ամէն բանի վրայ ի հարկին խօսելու և զգուշանալու համար վնասակարէն :

6. Իմաստուն ըլլայ ընտանիկան անխորհուրդ յարաբերութիւններ չունենալու համար :

7. Հլու և հնազանդ ըլլայ վերջին ծայր իր ամուսնական ուխտին, ընտանիկան կեանքին երջանկութիւնը ապահովելու համար :

8. Ըլլայ նաև պարզասէր ու խնայող :

Այս ցանկէն, ինչպէս կը տեսնուի, ամուսնութեան արժանի եռող կինը անանկ արարած մըն է որ պէտք է ըլլայ զգայուն, խելացի, փափուկ և իր վիճակէն գոհ։ Եթէ իրեն տունը հիւր մը գայ, կարննայ կոկիկ կերպով հագուիլ և կատարեալ լրջութեամբ և յարդանքով հիւրասիրել զայն։ Աղքատի մը հետ առանց անոր արժանապատուութիւնը կուրելու, մարդասիրութեամբ և խոնարհութեամբ վարուիլ։

Պէտք եղած ժամանակը առանց աղմուկ հանելու և զժողովութիւն յայտնելու կարենայ խոնանոց իջնել, և երբ տանտիկինը աման մը կերակուր եփելով մէջաեղ բերէ, մարդ կարենայ զայն ախորժակով ուսեւ, կինը պէտք եղած ժամանակը իր ամուսնոյն քով տիկին մը, բայց երբ առանձին մեայ տունին սպասուհին ինք պէտք է ըլլայ։

Երբ ամուսինը ցերեկուան զբազումներէն յոգնած իրիկուան տուն վերադառնայ պէտք է անոր ուրախութեանը ուրախակից և վշտութեամբ վշտակից ըլլալ ու ամոքել անոր ցաւերը և միշտ չէն պահելու աշխատիլ տունը։ Երբ ամուսինը հիւրանդանայ, ինք առողջապահական օրէնքները աղէկ գիտացած ըլլալով կարենայ խնամք տանիլ անոր իբր հիւրանդապահուեհի մը։

Վերջապէս կին մը, պէտք է իր ամուսնոյն կինսական հոգերը, միտումները, գործերը և անոր փափաքները քննելով ու չօշափելով, ինքինքը անոր ա'լ աւելի սիրցնելու համար միշտ պատճառներ մտածէ և ասիթներ փնտոէ և ստիպէ իր ամուսինն ալ որ միեւնոյն վերաբերումը ունենայ ի հարկին իրեն դէմ։

Սհաւասիկ, լուրջ, խելացի և անկեղծօրէն ամուսնութեան որոշում տուող էրիկ մարդերուն կանանց վրայ փնտուած առաւելութիւնները։ Միայն ասանկ կին մը կրնայ արժանաւոր ամուսինի կենակիցը ըլլալ և իր տունին դուրս ամէն անցած դարձածին անտարբեր գանուելով իր առանին պէտքերովը զբաղիլ, և այսպէս երջանիկ ընտանիք մը կազմելով ուրիշներուն բարի օրինակ հանդիսանալ։

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼԻՔԵԱՆ

ՆՇԱՆԱԿՈՍՈՒԹՅԻՒՆ ԵՒ ՀԱՐՍԱՆԻՔ

Այսօր, Պատրիարքարանի մէջ տեղի կ'ունենայ նշանախօսութիւնը Գալֆաեան Որբանոցի սանուհիներէն՝ Օր. Աննա Յակոբ Գարամանեանի, ընդ Մ'եծ. Թաղէոս էֆ. Անսուրեանի (դերձակ)։

Օր. Աննա ընտանեկան յաւագոյն դաստիարակութիւնով օժտուած, համեստ և ժրաշան աղջիկ մըն է, որ ճշմարտապէս պատիւ կը բերէ Գալֆաեան հաստատութեան։ Իր խօսեցեալը թուղէոս էֆ. Անսուրեան, պատուաւոր և գործունեայ երիտասարդ մ'է, օժտուած ազնիւ ձիրքերով։

Հարսանեկան հանդէսը տեղի պիտի ունենայ յառաջիկայ ԲՀ. Գալֆաեան Որբանոցի մատուան մէջ, ժամը 7ին։ Մեր ջերմագին շնորհաւորութիւնները։

ԺԱՆԻՆ ՆԱՄԱԿԸ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆԻՆ

(ՍՐ Տ. Ռ. Ռ. Խ. Խ. Պ. Վ. Մ. Բ.)

Ժան վեց տարեկան էր, իր տափատին ծունդերը մաշած։ Խարսხաշ գեղագանգուր մաղերը այնքան խիս էին որ կրնային երկոս կանացի գլուխ զարդարել, իր ջուխտ մը մեծ ու կասպոյտ աչքերը երբեմն ժամանի կը փորձէին դեռ, թէ և անչափ արոտառած ։ Փոքրիկ բաճկրնակ մը տնէր լաւ ձեւուած, բայց պատառուն, այդոտքը կանացի կօշիկ մը, ձախուսոտքը դողրոցականի մուճակ մը, երկուքն ալ երկայն, ափսո՞ս, և այնքան ծակոտած որ առջեւի կողմէն մասները գուրս կ'ելլէին և ետեւի կողմէներ կը սպակուին։

Կը մսէր ան, վասն զի ձմեռնային երեկոյ մըն էր, և ինք նախորդ օրէն ի վեր ծոմ, երբ յանկարծ խորհուրդ մը ծնաւ մտքին մէջ։ Այս էր նամակ մը զրել բարի Առառուածնին։

Հիմայ կը մնայ ըսել թէ ի՞նչպէս փոքրիկ ժան, որ ոչ գրել ոչ կարդալ գիտէր, զրեց իր նամակը։ Մօտակայ թաղին մէջ փողոցին ծայրը գրադրի մը կողակը կար։ Ազդեր ազերուագրեր, նամակներ գրել տալու համար այս մարդուն կը դիմէին։

Գրագիրը ծեր մարդ մըն էր, նեղսիրտ, բարկացատ, բայց բարեպաշտ, ոչ կեղծաւոր և ոչ հարուստ։ Ժան տեսաւ զայն կողակին աղտոտ ապակիներուն տակէն որ ծխափայտը ձեռքը կը ծխէր յաշախորդի մը գալուն սպասելով։

Ժան ներս մտաւ ու ըսաւ. «Բարի լո՛յս, նամակ գրել տալու համար կու գամ»։ «Ճապը ոու է» պատասխանեց գրագիրը։ Ժան դդակ չունէր հանսելու համար, ուստի քաղաքավարութեամբ ըսաւ։ «Քանի որ այդպէս է ներկացէք ինձի»։ Եւ դուռը բացաւ երթալու համար, բայց հայր Պետիկ շատ սիրուն դտաւ պղտիկը և հարցուց անոր։

«Փերեղակի մը որդին ես»— Ո՛չ, պատասխանեց ժան, և մայրիկիս որդին եմ, մէկ հասիկ որդին։

— Լա՛ւ, կրկնեց հայր Պետիկ, հատկցա՛յ, և տասը սու չունի՞ս։

— Ո՛հ, ոչ, բնա՛ւ ստակ չունիմ։

— Մա՞յր ալ չունի, է՞ն հասկցայ այդ նամակը ապուրի մը ստակ ունենալու համար է կարծեմ։

— Այո՛, պատասխանեց ժան, ճիշդ այդպէս։

— Մօտեցի՛ր, տասը տող և կէս թերթի վրայ զրելով չոլիսի աղքատամանք։

Ժան հնագանդեցաւ։ Հայր Պետիկ թուղթը պատրաստեց, մեռնին թաթիւեց գրիչը և գեղեցիկ գրով գրեց։

Բարիզ 10 Յունիւար 1900

Յետոյ գիծին տակը. Առ պարոն՝ թշնչպէս կը կոչուի, պըլ-տի՛կս— ո՞վ, հարցուց ժան, — է՞ն, պարօնը.

— Ո՞ր պարօնը,

— Ո՞ւՓ, ապուրի ստակ մատակարարող մարդը։»

Ժան հասկցաւ այս անդամ ու պատասխանեց։

— Պարօն մը չէ։

— Ա՞ն, կին մըն է ուրեմն։

— Այս՛, ոչ, այսինքն...

— Է՞ն, սուռաց հայր Պետիկ, չես գիտեր մինչեւ անդամ թէ որո՛ւ պիտի գրես։

— Ո՞ն, ա'յո, ըստ աղան։

— Բայ, ուրեմն, և շուտ ըրէ։»

Փոքրիկ ժան շատագունեցաւ։ Խնդիրն այն էր որ այս տեսակ թղթակցութեանց համար պէտք չէր հասարակային գրադրի մը գիւմել, բայց սիրո առաւ և ըստ։ «Սուրբ Սատուածանի կ'ուղեմ գրել ու դրկել նամակս։»

Հայր Պետիկ չխնդաց, գրիչը վար գրաւ և ծխափայտը հանեց բերնէն։

«Պղտի՛կ, ըստ խոտութեամբ, կենթագրեամ թէ, զիս՝ ծերուկ մը ծաղրելու միար չունիս։ Շատ պղտիկ ես, թէ ոչ պիտի ապակէի քեզ, զնա՛ հեռացիր։»

Փոքրիկ ժան հնագանդեցաւ ու ելաւ։ Հայր Պետիկ անոր հեռ զութիւնը տեմնելով աւելի ուշադրութեամբ գիտեց զայն։

«Զարմանալի բան, մրմնջեց, Բարիզի մէջ այսքան դժբախտ նե՞ր կան ուրեմն—ի՞նչ է անունըդդ պղտիկ—ժան - ժան ինչեա՞ն միայն ժան։»

Հայր Պետիկ դգաց որ այսուերէն վար կը հոսէին արտասուքի կաթիւներ, ուսերը թոթուեց և հարցուց։ «Ի՞նչ կ'ուղես ըսել Սատուածանուց։»

— Կ'ուղեմ ըսել անոր որ մայրիկս երէկուան ժամը 4էն ի վեր կը քնանայ, դայ արթնցնէ, ես չկարողացայ։»

Ծեր նոտարին սիրոը ճզմուեցաւ, կ'երկնչէր իրականութիւնը հասկնալու և սակայն կրկին հարցուց։

«Հապա ապուրի վրա՞յ կը խօսէիր քիչ մը առաջ։»

— Է՞ն, պատասխանեց պղտիկը, վասն զի այդ ալ պէտք է։ Մայրիկը քնանալէ առաջ վերջին հացի կտորը ինծի տուած էր։

— Եւ ի՞նքը ի՞նչ կերաւ։

—Արդէն երկու օրէ ի վեր անօթի չեմ կ'ըսէր .
—Ի՞նչ ըրիր զինքը արթնցնելու համար :
—Ամէն ատենուան պէս զբկեցի համբուրեցի :
—Կը շնչէր :»
Ժան խնդաց և ժպիտը կը գեղեցկացնէր զինքը :
—«Չեմ գիտեր, միթէ միշտ չե՞ն շնչեր :»
Հայր Պետիկ գլուխը դարձոց . վասն զի երկու խոշոր կայ-
լակներ կը հոսէին այտերէն վար :
Զպատախանեց տղեկին հարցման , բայց դողդոջուն ձայնով
մը ըսաւ . «Երբ զրկեցիր զինքը բան մը չդիտեցի՞ր :»
—Բայց, այո՛, պազ էր, շատ ցուրտ կ'ընէ մեր տունը : — Եւ
կը դողդղար այնողէս չէ .
—Ո՞հ, ոչ, բայց շատ աղուոր էր, իր երկու ձեռքերը չէին
շարժեր, խաչաձեւ էին իր կուրծքին վրայ, դլուխը ծուած և իր
կիսախուփ աչքերուն ճեղքերէն կարծես երկինք կը նայէր :»
Հայր Պետիկ կը մտածէր, — Ես որ հանգիստ կ'ապրիմ, հարըս-
տութեան աչք ունիմ և ահա կին մը որ անօթութինէն մեռած է . . . :
Կանչեց տղեկը որ եկաւ, իր ծունկերուն վրայ առաւ զանի
և անուշութեամբ . «Պղտիկ, նամակդ գրուեցաւ, դրկուեցաւ և
ընդունուեցաւ, ձեր տունը տար զիս, ըսաւ :

—Շատ աղէկ, բայց ինչո՞ւ կ'ուլաք հարցուց Ժան զարմացած :
—Չեմ լար, պատախանեց ծերուկը և սեղմեց զայն սրտին
վրայ, արցունքով ողողելով :
—Միթէ մարդիկ կու լա՞ն :

—Դուն ալ պիտի լաս, խեղճ փոքրիկ սիրունիկս, գիտե՞ս
զաւկիս պէս կը սիրեմ քեզ . . . ես ալ մայր մը ունէի . . . երկար
ատոն է որ . . . ահա կը տեմսեմ զինքը քեզմով, իր անկողնոյն
վրայ տարածուած, անիկա կ'ըսէր ինծի . «Պետիկ, առաքինի մարդ
եղիր և բարի քրիստոնեայ : Այդ բանը սրտիս մէջ կըզդամ միշտ,
առաքինի մարդ եղայ, բայց ոչ բարի քրիստոնեայ :»

Ոտք ելաւ, միշտ տղան գրկին մէջ, կրկին սեղմեց զանի
կուրծքին վրայ և աւելցուց . «ահա՛ մայր, գո՞ն եղիր, հա՛յր եմ,
ահա խեղճ հրեշտակ մը որ երբեք չակալի թողու զիս, վասն զի
իր չարաճճի նամակը որ թէպէտ չգրուեցաւ, սակայն կրկին տպա-
ւորութիւն մը ըրաւ իմ վրաս պղտիկին տալով հայր մը և ինծի
սիրու :»

ՆԻՆԻԻՆ ՕՐԱԳԻՐԸ

ԶՈՐԵԳՇԱԲԹԻ

Կեանքիս մէջ երեք ասպարէզ ոլրած եւմ միշտ : Նախընտրութեանս մէջ առաջին առջը կուտամ գրականութեան —որ թարդմանի անօթութիւն, երկրորդ նկարչութեան — խոչալ արուեստ մը բոլորովին, երրորդը... ըստ՞մ... նպարալաճաւութիւն :

Խնդրեմ Նիակարայի ջրվէմը ինկածի երեւոյթ մի առնէք. երեքն ալ պարզապէս վերացական գոյականներ են «թիւն» վերջաւորող :

Ի՞նչ ալ խորհիք, գարձեալ չեմ կրնար կեղծիքի քօղը երեսիս անցընելով ըսել թէ վարժապետութիւնը կը նախընտրեմ նպարալաճաւութիւնն, երբեք :

Սա վարժապետութեան մէջ, հակառակ Պէրպէրեանի բարւոյն գեղեցկին, ըսաւ գեղեցկութիւն մը, երբեք բարիք մը տեսած չեմ:

Ու խորհիլ թէ շատեր վստմ աշխատանք, նուիրական ասպարէզ կը նկատեն :

Իմ մասիս՝ ծունդ բարեւ կենալով քանի մը զուրուշ շահելու միջոց մըն է միայն :

Օր մը, եթէ Առառուած չընէ գրական կեանքս թողում, կ'ապահովցնեմ ձեզ որ նպարալաճաւութեանի սիստի զբաղիմ:

Անշուշտ տարօրինակ էք գտներ մտադրութիւնս, քանի որ մենք այսօր գրադէմներ ունինք, որ առենոք համբաւաւոր նպարավաճառներ էին :

Դրագէտ մը իր ամէնէն սիրուն փանքէջիները այդ շրջանին մէջ արտադրած է: Ես ալ եթէ այսօր սա զուտ գրական կեանքիս մէջ գլուխ գործոց մը չգրեմ, կը յուսամ որ նպարալաճառի խանութիս մէջ, երչիկին և ապուխտին բարումներէն գինովցած ներշընչուխմ գլուխ գործոցներ ստորագրելու համար :

Զէ՞ մի որ ամէն գրադէտ յատուկ դիցուհի մը ունի ներշնչող. ոմանք ծաղիկէ մը, ուրիշներ գերազանցօրին խոչալ գեղեցկութիւններէ, և մարդիկ ալ կան որ ապուխտէն կը ներշնչուին :

Հանձարի սիրուն քիմայքներ են պարզապէս, որու մարդ չկրնար խառնուիլ :

Խմբագրական կեանքը կը նախընտրեմ ըսի. իրաւ ալ գրականութեանի զբաղեւէս ի վեր — որուն պատճառը Օր, խմբագրասպաթիւնիս է — ծաղիկներու մէջ վազվատող տղու մը զուարթութիւնը ունիմ :

Տակաւին այս կեանքը չճանչցած՝ աննպաստ գաղափար մը

ունէի անոր մասին, որովհետեւ այնքան ձրի զրագրտութիւններ լսած էի անոր մշակներուն համար :

Մինչեւ ցարդ, շատեր անանկ կը կարծեն որ խմբագիր ըստածը անպատճառ թերութիւններով լեցուած մէկն է : Անանկ կ'երեւակային որ՝ բոլոր գրող մարդիկ մասնաւոր տարօրինակութիւն մը կ'ունենան վրանին :

Հրապարակային վայրերով մէջ տարօրինակ ձեւով, սանկ իւս զոտած վերարկուով, սգաւոր եղանգներով մէկը եթէ տեսնուի կը կասկածին որ արդեօք գրո՞ղ մըն :

Տակաւին չեմ մուցած, օր մը գպրոցական համովէս ունէինք, աւարտելին ետք, երբ հանդիսականներու չնորհաւորութիւնները ընդունելու զբազած էինք՝ փախուոք մը սկսաւ մէջերնին :

Նշանաւոր զրագէտ մը եկեր է կ'ըսէին :

Երեւակայեցէք, ինչ անակինկալ էր մեղի՝ գրականութիւնը սիրողներուս համար :

Իրար գերազանցել կ'ուղէինք զրագէտը տեսնելու առաջնութեան մէջ :

Մեր ընկերութիւններէն մէկը որ զրագէտները ճանչնալու ձեռնահասութեամբ կը պարծէնար .

— Ահաւասիկ, սա կապօյաներով ինոչ ետեւը կայնող մարդն է ըստ, շիփիտակ մի նայիք որ չկուահէ աւելցուց :

Անյագօրէն դիտելէ ետք երկրային այդ անմահ մահկանացուն, մեր մէջ կը քննադատէինք դիմքք : Մէկը կըսէր՝

— ինչ պոտոս գոյնով փողկապ մը ունի .

— Սա բանասանեցին իւղոս վերարկուն նայեցէք կ'ըսէր ուրիշ մը, վերջապէս ոմանք տգեղ, ոմանք գերազանց կը նկատէին :

Այսպէս յասաջացանք մեր ուսուցչուհին քով՝ հասկնալու համար անունը այդ անմահ քերթողին :

... Որ կապոյաներ հագած տիկինին ծառան է եղեր :

Սակայն կ'ապահովցնեմ զձեղ որ, երթ'ք կարծուածին պէս չէ, մանաւանդ այն օրէն ի վեր երբ կինը խոհանոցին ճենձոս ամանները իր սպասուհիին ձգելով, գրտկան ասպարէզ իջաւ աղաւնիի կերպարանքով :

Ալ մի խորհիք թէ խմբագիրները անպատճառ հովանոցին մէջ տեղէն կը բռնեն, թէ կին մը բարեւելու կերպը չեն գիտեր, կամ թիկնաթոռուին վրայ նստած ատեննին՝ ուաքերնին նազելի չնորհալլութեամբ մը դիմացնմին երեսին կ'երկնցնեն :

Բոլոր ասոնք այնքան անհիմն են, որքան անհիմն է թէ՝ Զամուրծի պատուելին ամիրանիերու այցելութեանց գայած ատեն, գուլպաններէն դուրս ցցուած մատները կը քերէ եղեր չպուխին ծայրովը :

Զրի զրապարտութիւններ են հաւատացէք ինծի, «Դընալըի թըղթակիցը» վկայ է խօսքիս :

Թղթակից ըսի ու վերջերս կ'իմանամ թէ, իր համայնագիտութենչն ձանձրացած, պատուելի պատկառորի աստիճան ստանալու համար Աւետարերին դիմեր է :

Չեմ գիտեր որքան ստոյգ է այս զրոյցը, սակայն կը զարմանամ թէ, մարդ մը, որ քաջ կօշկակար, իմաստուն ներկարար, հմուտ որմնագիր, ներհուն ատաղձագործ, տաղանդաւոր որմնանկարիչ է, ու վերջապէս բազմաթիւ արհեստներու մէջ գերազանց վարպետ ըլլալով՝ ինոտո՞ր պատուելի ըլլալու դիտաւորութիւն կ'ունենայ :

Ահա թէ ի'նչպէս քսաներորդ դարու մէջ հրաշքներ կ'ըլլան :

Վերջերս կատարուած հրաշքներէն մէկն ալ Գաղանճեանին գրական կարծիքներ յայտնելն էր մէկէն ի մէկ: Դոնէ առաջուցնէ իմացնէիր, մինչեւ գրած օրդ, պատրաստուած կ'ըլլային մեր միտքերն ալ :

Յիսուս անգամ, ժողովուրդը երեսուն տարի այդ գալափարին վարժեցնելէ ետք միայն ոկուաւ: Մինչ դուն կարծիք ունենալդ ու յայտնութիւնդ մէկ ըրիր, ինչ որ անակնկալ մը եղաւ մեզի համար:

Ներէ եթէ թերահաւատոինք, ու չհաւատնք քու տարեկան տեսաութիւններուդ, որոնց մէջ գուշակի մը հովերը առած էիր:

Աղէկ որ սա գրականութիւնը ամէն գոյն առնելու առաւելութիւնը ունի:

Հոն ամէն մարդ իրեն հաճելի եղած ձեւով կը ներկայանայ. մէկը բանաստեղծի հովեր կ'առնէ, ուրիշ մը իմաստասէրի, ոմանք իրապաշտ գրագէտներ կը դառնան, և շատեր յօդուած կը դրեն, մի միայն իրենց անուան ստորագրութեամբ անհանանալու համար:

Ճիշդ կարդ մը մարդոց պէս որոնք, անուննին տպուած տեսնելու եռանդէն մտրակուած՝ բաժանուրդ կը գրուին թերթերու:

Ու յառաջդիմութեան այս չրջանին մէջ, ուր Գօլանճեանէն սկսեալ մինչեւ Պ. Քէջեան իրարու չեն հանիր, նազելի բարեկամուհիներէս, Օր. Նահապետեան կը հարցնէ թէ ինչո՞ւ էրիկ մարդը կնոշ արժանիքը չճանչնար, ու չդնահաւաեր զայն:

Բայց բարեկամուհիս աշխարհք այսպէս է արդէն, մարդ մարդու չհաւնիր, թէեւ միեւնոյն արարիչը ստեղծած է երկուքն ալ:

Մի ստիպէք որ աւելին ըսեմ, ես քիչ կ'ըսեմ դուք շատ հասկրցէք, ինչպէս կ'ըսէր մեր յարդելի տնօրէնը, ամէն անգամ որ խրատական մը խօսէր մեզի:

Եթէ այր մարդը չհաւնիր կնոշ, կը նշանակէ թէ կինն ալ իրեն չափ արժանիք ունի, ինչ որ յառաջդիմութիւն կը նկատեմ ես:

Զոր օրինակ վարդապետ մը յառաջդիմութեան սիրոյն համար հարուստ յուղարկաւորութիւններու կ'երթայ, և դարձեալ յառաջդիմութեան սիրոյն համար յօդուածներ կը գրէ, որոնցմէ միայն ինք բան մը կը հասկնայ:

Օ՛հ... յառաջդիմութիւն յառաջդիմութեանց. և մտածել թէ ատեն մը մարդիկ՝ ունայնութիւն ունայնութեանց կը պոռան եղեր. ողորմելիները...:

Ն Ի Ւ

ՆՈՐԱՉԵՒՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆԸ


ՃՈՒ Վ. ՏԱԿԱՆԵՐ (Ժ. Ի. Բ. Պ. Օ. Ն.)

Սրտաքին զգեստի բարեհեւութեան համար անհրաժեշտ է որ մեր ներքին զգեստները, ճերմակեղէնաներն ալ բարեծեւ և նուրբ ըլլան, եթէ ոչ մեր զգեստները կ'երեւան ծուռ ու մուռ, ճմբութկուած, տեղտեղ բօթուած և յաճախ գունտ ու խոռոչ, որ յառաջկու գայ ներքին զգեստներու անբարեծեւութենէն: Խորանազգեստի (քօրասմ) համար կարեւոր է որ ներքեւնին հագածները կանոնաւոր ըլլան, որպէս զի, ինչպէս ըսինք, անկանոն ծամածըռութիւններ չպարզուին դուրսէն հագնուածին վրայ, ու ձեւը չզոհուի: Կիսազգեստի համար ալ նոյն բանը հարկաւոր է: Վատաւակները, սովորաբար երկու հատ կ'ըլլան, ներքին՝ որ պարզ է և յաճախ ասուեկտաւէ




(Պատկ. Ա.)

(Փլանէլ) և կամ կտաւեղենէ կը շինուի, և երկրորդ՝ զարդարուն
վտաւակներ՝ որ կը ծառայեն քղանցքին (Ժիւթ) վայելուչ ձեւ մը
տալու։ Ասոնք որքան երկայն ու լեցուն ըլլան այնքան աւելի
վայելուչ կերեւան։ Դիպակէ (Թափթա) վտաւակները այլեւս նո-
րոյթ չեն համարուիր վայելչասէր ու խնայող կիներու համար,
վասն զի անոնց ամենալաւ տեսակն անդամ շուառվ կը ճաթուոի։
Նաև գրու գրուն որ միջոց մը ամէն անցորդի թուքերը վաղցնել
կուտար, տակաւ իր ձայնը կը մարեցնէ։ Հաւագոյն նորահմուու կի-
ներու մէջ անոր յաջորդած են հիմայ տամասկեան գործուածքներ
(տամաս), որոնք թէ աւելի ճոխ և թէ աւելի տոկուն կ'ըլլան։
Ստորեւ կը ներկայացնենք մէկ երկու տամասկեան և չինական
կտաւէ վտաւակներ։



(Պատկ. Բ.)



(Պատկ. Գ.)

Ա. — (Պատկեր Ա.) Տամասկեան կերպառ, բարձր վօլան, մուս-
ղին ըլ սուայէ, զարդարուած տանթէններով։

Բ. — (Պատկեր Բ.) Բեշին (կերպասին անունը) սև ու ձերժակ
խառնուրդով։ Վօլանը մուսղին ըլ սուայէ և զարդարուած մօրինի
կոչուած զարդերով։

Գ. — (Պատկեր Գ.) Տամասկեան գունաւոր կերպառէ։ վօլանը՝
մուսղին ըլ սուա թշնկ, և զարդարուած խռանտեան զարդերով
(մօրինի զ' եռանուն) նաև մուսղին ըլ սուայէ ոիւշ կոչուած նեղ
ժապաւէններով։

ՏԵՐՈՒՀԻ ԿՐՈՎԵՆԿԱՆ

ՀՈՉԱԿԱԽՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅՃ

Խ Ա Զ Ի Կ Ժ Ա Մ Կ Ո Զ Ե Ա Ն
Պոլիս, Պահճէ Գաբրու, Պօղազաճիին դեմ, Սրանպոլ խան
թիւ 4, 5, 6,

Մայրաքաղաքիս ատամնաբուժական գառին մէջ պատուաւոր-
դիրք մը գրաւող Խաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպաէն
ու Ամերիկայէն յատկապէս բերել տու ած նոր զրութեամբ գործիք-
ներով և իրեն յատուկ եղող ճարտարութեամբ, առանց ուեւէ ցաւ
զգացնելու, ակնթարթի մէջ կր հանէ փտտած և ամէնէն դժուա-
րին ակնաները Առջեւի փտտած ակնաները առանց հանելու ար-
մատներու վրայ կը զետեղէ բնականէն բնաւ տարբերութիւն չու-
նեցող պատուականուր ակնաներ. Բերնին ետեւի կողմը լեցուիլը
անկարելի եղող արմատներու վրայ, ոսկի կամ բլաթին քուոօններ
կ'անցընէ : Նաեւ քառչուի, բլաթինի, ոսկիի վրայ շարուած տկ-
ռաներ կը շինէ բնականին յար եւ նման :

Խաչիկ էֆ. Ժամկոչեանի սկզբունքն է

Պատուասորուրին, Ուլրամտուրին եւ Մաքրուրին ինչ որ ան-
հրաժեշտ պայմաններ են ատամնաբոյժի մը համար :

Զ Ա Փ Ա Ի Ո Ռ Գ Ի Ն
Վկայեալ աղքատաց ձրի . 20—50

ԱՅՐԵՐՈՒՆ

ԿՈՒԶԵՔ ՇԻՔ ԵՒ ՎԱՅԵԼՈՒԶ ՀԱԳՈՒԻԼ

ԴԻՄԵՑ Է Ք Է Փ

Բերա, Բասած Բումելի

Դ Ե Բ Ջ Ա Կ

Թ Ա Գ Է Ո Ս Ա Ն Ս Ո Ւ Բ Ե Ա Ն Ի

Որ չափի վրայ ընտիր եւ տոկուն կերպասէ հագուստներ կը կարէ,
ժարքը քուրինմ, պօնժուռ, ուղտենկօր խիստ դիւրամատչելի պայ-
մաններով :

Անգոմ մը այցելելը բաւական է կատարելապէս գոհ մնալու
համար :

20—50

Կ. ԵԱՎՐՈՒԵԱՆ

ԵԱՎՐՈՒԵԱՆ

Յ. ԻՍՍ.ԳՈՒԼԵԱՆ

ԻՍՍ.ԳՈՒԼԵԱՆ

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԸՆՏԻՐ Ա.ԺԱՆ

Թէջի ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ

ԵՒ

ՄԻԱՅ Ա Ժ Ա Ն Ո Ւ Թ Ա Ր Ե Ր

ՀՈՏԱԿԵՏ ԹԷՅԵՐ

Կ. Պոլիս, Պահճէ Գաբրու, ձելալ-Պեյ խան, թիւ 10

20—50



Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ,
քայլ էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ
մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցա-
նէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ
տաղտուկի աղբեւր մըն է:

Բոլոր աշխարհ գիտէ թէ՝

Ս Ի Ն Կ Ե Ր

Հայրայրիջ ԿԱՅՍ. ՊԱԼԱՏԱՆ

The Singer Manufacturing Co

մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելա-
գործուածը, հաստատուեր եւ զիւրագործածելին ըլլալուն՝ բո-
վանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկէրի մեքենաները կը գնէ:

Ձեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամայն

մերենաներ կը գտնուին:

ՀԱՅԻՆԿԵՐԻ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկէր Ընկերութեան
վաճառատանց մէզ՝

ԹԵՐԱՄ. { 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի գէմ, թ. 343 և 343 կրկին.
2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին գէմ.

ԿԱՍԱԹԱ. { 1. Սինկէր խան, Թիւնէլին ետեւը.
2. Գարաքէօյ, Թրամլէյին կայարանին գէմ.

ՊՈԼԻՄ. { 1. Սուլթան Համամ, թ. 2
2. ՍուլթանՊէյազիտ, Թրամլէյի կայարանին գէմ, թ. 18

ԾԱՀԻՑԱՐ Զարշը Պօյու, թ. 120.

ԴԱԲԱՑԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնն ձրի.

Կատարեալ երաժիշտաւորութիւն:

Մասնաճիւղեր զաւառաց բոլոր քաղաքներուն մէջ:
Սինկէրի Ընկերութեան կեդր. վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ
Փողոց, թ. 343 և 343 կրկին, Սարդիս Պէյ Տիւզօղլուի տունը: